25ԻՆՆԱԻ ԱԷՆԻ Ն. 4633 1909 ՅՈՒՆՎԱՐ 14/27 ՉԱՐՇԷՆԲԻ 5 ՄՈՒՀԱՐՐԷՄ 1326)(14 ՔԵԱՆՈՒՆՔ ՍԱՆԻ 1324

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

ԳԻՆ 50 ՊԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՐՁԱՆԻ ՏԻՊԱՓՈԽՈՒԹԻՒՆ

		Ամբողջի համար	6 ամսոյ
Թաքանոյշ իշխան	Ղրուշ	50	35
Թաւրոս իշխան	»	85	45
Մեհրպիի Էճենդիի իշխան	Ֆրանկ	20	19

ՉԱՐՇԷՆԲԻ Վ. ՀԱՅԿԱԿ ԵՐԵՍԻՆ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իրանոր իշխն այրվնս բազարլրգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԴԱՇՆԱԳԻՐ

Մ ՈՒՀԱՄՄԷՏԻ (Իսլամաց մարգարէին)

ԸՆԴ ՀԱՅՈՑ(*)

Այս օրհնեալ թուականը հռամայեցի գրել կամօքն Աստուծոյ, ըստ խնդրանաց բազմաց յԱզգէն Հայոց, որոնք կանխաւ դաշինք կրելով մեան Իսլամներուն հովանաւորութեան ներքեւ. բարձր պահէ Աստուած իւր խօսքը։ Եւ ես կը պարտաւորեմ Իսլամ ազգին իւրաքանչիւր անհատը այս թղթոյն համաձայն ընթանալ և անոր բովանդակութիւնը ու խմաստը ճշդիւ պահել։ Արդ, որովհետեւ խնդրեցին իմ Իսլամ ազգէս որ շնորհեմ իրենց Աստուծոյ խոստումն ու ուխտը, և Իսլամաց նախկին և յետին մարգարէից, առաքեալներուն, արդարներուն և ընտրեալներուն դաշինքն և ուխտը, ինչպէս նաեւ իմ խոստումս և ուխտս, զոր կը պահանջէ Աստուած ամեն նուիրական և արդիւնաւոր գործերու համար, անոր համար կը խոստանամ յուխտն աստուածային, պահելու իրենց քաղաքները և նահանգները՝ ուր որ գտնուին, մինչեւ ցօրն դատաստանի իմ ձիաւորներով, մարդիկներով, օգնականներով և ինձի հաւատարիմ ցեղերով. ամէն կողմ, ապեւելք թէ արեւմուտք, մօտ թէ հեռու, խաղաղութեան թէ պատերազմի ժամանակ, ուր որ ըլլան, կը խոստանամ իրենց յաջողութեան պաշտպան ըլլալ, և հեռացնել ամեն ձախողութիւն ու վտանգ իրենցմէ և իրենց եկեղեցիներէն ու աղօթատեղիներէն, վանքերէն ու հնազանդութեան և ջերմեռանդութեան ժողովարաններէն, ուր որ ալ ըլլան՝ ձորի թէ քարանձաւի, ապատի թէ անապատի մէջ. և եւս պահպան ըլլալ իրենց կրօնքին ու ստացուածոց՝ ի ծով և ի ցամաք, յարեւելս և յարեւմուտս, այնպէս, ինչպէս որ կը պահեմ անձս, սեպհականութիւնս և իմ հաւատացեալ Իսլամ ազգս. և եւս կ'ուխտեմ վարել իրենցմէ ամեն վնաս ու վտանգ, ձեռնտաւ ըլլալ իրենց՝ հալածելու համար իրենց համօրէն թշնամիքն, պահել ու պատսպարել զիրենք ամեն ազէաքի ու դժբաղդութեան հանդէպ։ Այնպէս որ ինչ վնաս որ իրենց հասնի՝ հասած ըլլայ ինձի և ինձի հետ եղող ամեն Իսլամ հաւատացելոց. նաեւ ապատ կը կացուցանեմ զիրենք մահուան ժամանակ՝ դաշնակից ազգերուն վրայ գրուած տուրքէն, թողլով զայն իրենց ապատութեան, առանց գործածելու իրենց վրայ ոեէ բռնութիւն. կ'արգիլում բացարձակապէս ստիպել զիրենք Իսլամութիւնը ընդունելու. ոչինչ եպիսկոպոս հրաժարեցնել իրեն եպիսկոպոսութենէ, ոչինչ քրիստոնեայ հաւատացեալ՝ իրեն քրիստոնէութենէ, ոչ կրօնաւոր՝ իրեն կրօնաւորութենէ և ոչինչ ճգնաւոր՝ իրեն ճգնաւորութենէ. նմանապէս չը կործանել բռնութեամբ իրենց հին եկեղեցեաց տուներէն՝ տուն մի, և չմուծանել քար մի անոնց տուներէն Իսլամներու տանց և մզկիթաց չինութեան մէջ. չարգելուլ եպիսկոպոս մը կամ եպիսկոպոսական վերարկեալները տուեղէն զգեստներ ու ձի գործածելէ այն տեղերն ուր կը գտնուին իրենց հնազանդեալներն. նմանպէս չառաւելուլ իրենցմէ առնուելիք հասը չոր պահեկանէ (տիրնէմ) առելի՝ ըստ ամեն ողջոյն և մէկ նորաշէն զգեստ, իբր նպաստ համարելով Իսլամաց և զօրացումն Տէրութեան Գանձուն (Պէյթ իւլ մալ)։ Իսկ եթէ չկարենան դիւրութեամբ վճարել յիշեալ զգեստն, պարտական չլինին անոր փոխարժէքը տալու, բայց եթէ իրենց ազատ կամօքը. այս է բովանդակ իրենց իւրաքանչիւրին տալիք հասը. թէ և ըլլան մեծամեծ վաճառականներ, ծովու և ցամաքի վրայ. կամ ծովէն գոնար հանողներ կամ ոսկւոյ և արծաթի վաճառականութեամբ զբաղող. և այն երբոր հաստատուն բնակութիւն ունենան. վասն զի ճամբորդներն ու օտարականներն բան մը վճարելու պարտական չեն, երբ հաստատուն բնակութիւն մի չունին, ի բաց առեալ երբ մեծ ժառանգութիւն մի ձեռք բերած ըլլան, այն ատեն կը պարտին իրենց հաւասարներու պէս տուրք վճարել։ Դարձեալ կ'արգիլում իրենցմէ գերի կամ վարձկան առնուլ, ոչ ծովի և ոչ ցամաքի համար, և ոչ ստիպել զիրենք գաղթելու հեռաւոր օտարութեան, և ոչ պարտաւորել զիրենք Իսլամներու հետ պատերազմի ելլելու և թշնամեաց դէմ ճակատելու. վասն զի ազատ են անկէ, ըստ որում իրենց դաշնադրութեան բուն նպատակն է Իսլամութեան պաշտպանութեան տակ ըլլալ, սակայն կրնան այսպիսի ժամանակ դրամական օգնութիւն ընել։ Զի վիճաբանել անոնց հետ, բայց միայն ի լաւն. և միշտ գթութեամբ վարիլ իրենց հետ և ամեն ատեն ու ամեն տեղ պաշտպանել զիրենք ամեն նեղութեան ու դժբաղդութեան դէմ. և ամեն Իսլամաց վրայ պարտք կը դնեմ ջանալու ազատել զիրենք իրենց նեղչաց ձեռքէն, և երբ դատի բռնուին՝ նոյն իսկ ոճրական դատով (ճինայէթ), անոնց և իրենց ոսոխաց մէջ մտնել և իրաւախոհութեամբ հաշտեցնել, վասն զի իրաւախոհութիւնն է դատաւոր դատաւորաց։ Զսարիպել բնաւ անոնցմէ ընտանիք մի՝ իւր աղջիկը Իսլամի մը հետ ամուսնացնելու, և ոչ տուգանքի ենթարկել երբ օրիորդն չուզենայ իւր նշանախօսեալ Իսլամի հետ ամուսնանալ կամ երբ լուծել զայն, վասն զի ամուսնութիւնն չլինի, բայց եթէ սիրայօժար կամօք. իսկ երբ օրիորդն կամօք ամուսնանայ Իսլամին հետ, Իսլամն կը պարտի զինքն ազատ թողուլ իր կրօնքին մէջ. մինչեւ որ Աստուած զինքն ուղղութեան ճամբուն առաջնորդէ, և չի կրնար ստիպել զնա առ այն, այլ պարտի ճանչցնել իր Իսլամութեան ուղղութիւնը և հակառակ կրօնքին յոռութիւնը, ըստ որում բուն աստուածային կրօնքն է Իսլամութիւն։ Եթէ իրենց եկեղեցեաց կամ կրօնաւորաց պահպանութեան և իրենց կրօնքին պաշտաման համար դրամական օգնութեան պէտք ունենան, պէտք է նպաստել իրենց Արքունի Գանձէն (Պէյթ իւլ մալ), ոչ իբր պարտք, այլ զուտ պարգեւ։ Արգիլեալ է ամենեւին անոնցմէ մէկուն Իսլամներու մէջ գտնուելով, Իսլամաց թշնամի ըլլալ, ինչպէս անդրադարձեալ Իսլամաց մէկուն անոնց թշնամի ըլլալ։ Ով որ այս պայմաններէն զանց ընելու ըլլայ՝ ներհակած կ'ըլլայ պայմանաց, զոր գծեց Առաքեալն Աստուծոյ՝ Մուհամմէտ, որում գոհութիւն և ողջոյն։

Նմանապէս ինչ ինչ դաշինքներ և պայմաններ դրի անոնց հետ նկատմամբ իրենց կրօնքի, որոնց կատարումն իրենց խղճմտանքին ձգեցի, որպէս զի իրենցմէ ոչ ոք չդաւէ Իսլամութեան, ոչ յայտնի և ոչ ի ծածուկ. չընակեցնէ կամ չհիւրընկալէ իրեն բնակութեան մէջ Իսլամներուն թշնամին, չօգնէ իւիք իրօք Իսլամաց վրայ պատերազմի ելլողներուն դարձընելով անոնց իրենց զէնքերը կամ ուանդ դնելով անոնց քով այնպիսի բան մը որ իրենց նպաստաւոր ըլլայ. չսորվեցնեն Իսլամաց իրենց խոտոր վարդապետութիւնը և չտան անոնց՝ իրենց ջերմեռանդական առարկաներէն բան մը. ոչ կոչունք տալ և ոչ ընդունիլ, բայց միայն պատկից տան մը մէջ, ուր գայթակղութիւնը հեռու հանդիպիլ։

Նոյնպէս Իսլամներն ալ չեն կարող արգելուլ զիրենք իրենց գիրքերը կարդալէն գիշեր թէ ցորեկ, կամ անոնց կերած հացն ոսնակոխ ընել, և կամ խափանել զիրենք անոնցմէ իւրաքանչիւրը՝ իրեն և իրեն ընտանեաց տարեկան պաշարն պատրաստելէն, և երբ անոնցմէ մէկն գրկեալ կամ կարօտ ըլլալով ապաւինի Իսլամի մի քով, պարտական ըլլայ Իսլամն զայն պատսպարելու և պաշտպանելու. եթէ Իսլամ մի ատենց գաղտնեաց վերահասու ըլլայ, չի կրնար զայն հրապարակել, վասն զի ես պարտական եմ պահել զիրենք ամեն դժբաղդութենէ, որ իրենց վնաս կամ վրատանգ կը բերէ։ Իրենց կրօնաւորները և եպիսկոպոսները կամ ամեն հաւատացեալ որ կրօնական ուսմունք աւանդելով կը զբաղի, զերծ են ամեն տուրքէ, որ իրենց կարողութենէ վեր է. զի ոչ պարտաւորեմ Աստուած զոք առաւել քան զկար իւր։

Այս ամենը ըլլայ պայման գործելոյ և խօսելոյ՝ մինչեւ որ ժամն հասնի և աշխարհքս վերջանայ, և ով որ երկու կողմէն, զանցառու գտնուի այս պայմաններէն մէկուն հանդէպ՝ թշնամի կ'ըլլայ Աստուծոյ և իրեն Առաքելոյն և Իսլամ հասարակութեան։

Այս դաշնագիրն գրուեցաւ ի ներկայութեան չատ մը ընտիր անձնաւորութեանց, որոնց վրայ հանդէպ Աստուծոյ հաճութիւնը և վկայից այսմ ամենայնի Էպու Պէքիր Ըսսէպտիք, վէ Ուժուբ ուպն Էլ Խէթթապ, Օսման ուպն Աֆֆան, Ալի իպն ու Էպի Թալիպ, եւն եւն։

Եւ գրեաց զայս Մաավիյէթ ուպն ու Սէֆիան, հրամանաւ Աստուծոյ Առաքեալին Մուհամմէտի, որում գոհութիւն և ողջոյն Աստուծոյ։ յշ Զիլհուճճէթի, յերկրորդ ամի նուիրական Հաճրիյթի։

ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐՏԱԶԱՆՑՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ԵՐԵՍՓՈՒԱՆՆԵՐՈՒՆ ՈՒՂՂԵԱԼ.

Վերջապէս մենք մարդ ըլլալիք չունինք։ Ես իմ յոռետես գաղափարականիս վրայ հեազնեակ կ'ամրանամ. գոնէ իրերը կ'արդարացնեն զիս այս կերպ մտածելուս համար։

Ասկից չուրջ ամիս մ'առաջ կը հարցընէի թէ՝ ո՞ւր է մեր Երեսփոխանական Ժողովը. հիմայ կրկին այդ ազգ հարցումը կրկնել կը հարկադրուիմ ըսելու թէ՝ ո՞ւր են Երեսփոխանները։ Երեսփոխանական Ժողովոյն Գ. նիստն անցնալ ուրբաթ օր տեղի պիտի ունենար ըստ հրաւէրի, կէս օրէն երկու ժամ վերջ։ Ժամն երկու կը զարնէ, մեր թատրով չուրջ 55 երեսփոխաններէն հազիւ մէկ քանին ներկայ են. կէս ժամ կը սպասի, 1-2 հոգի եւս կը հասնին. ժամը 3, դեռ մեծամասնութիւն չէ կազմուած, և այսպէս մինչեւ 4, ու ներկաներն բնականաբար ալ չկարենալով հանդուրժել այդ սպասումին, կը մեկնին իրենց կարգին, և այսպէսով գործերն իրենց բարւոք վիճակը կը գտնեն?... Ցաւալին հոն է որ Սրնապետան Գրիգոր էֆ., Կաթողիկոսարանի այդքան մօտ բնակելովն իսկ՝ չէ բարեհաճած վայրկեան մը իսկ իր հանգիստն վրդովել ու երբ մեծամասնութիւն կազմուի, ինձի չուր տալէք կուգամ, կ'ըսէ. քիչ մը վերջ կը տեղեկանան թէ մեկներ է իր տունէն։

Զէ՛, Տեարք Երեսփոխանք, Ձեր այդ զանցառութիւնը ներելի չէ բնաւ Ձեզի։ Ի՞նչ հարկ այդքան դժուարութիւններ կրելու, հրաժարեցէք և տեսա ամէն ինչ կը լմնայ։

Բնականաբար ամէն անոնք որ իրենց ստանձնած պաշտօնին պարտականութեան գիտակցութեան բերմունքով և կամ պարզ սեէ ժամադրութիւն մը և կամ հրաւէր մը յարգելու քաղաքավարութեամբ ներկայ եղած են նիստերու, միշտ յարգանքի վերաբերումով կը խօսինք անոնց նկատմամբ, բայց անոնք որ իբր Ազգ. Երեսփոխան անուն կրելէն ու աթոռ մը գրաւելէն վերջ կը խուսափին նիստերու ներկայանալէ՝ կը թելադրենք զիրենք որ հրաժարին, որովհետեւ երբ նոյն անձն իր ժամերն տրամադրելի չի գտներ Ազգային գործերու համար և կամ իր առողջութիւնը չի ներեր այդ պաշտօնը կրելու, եթէ իսկապէս կը սիրէ իր Հասարակութիւնը, թող հրաժարի և առաջնութեան կարգաւ յաջորդն գայ բազմելու իւր տեղն։ Թէ նիստերու ներկայ չըլլալ, և թէ իբր երեսփոխան անուն մը կրել՝ պատշաճ չէ և ոչ իսկ ներելի յանցանք մը, քանի որ իւր

(*) Թաշրալարտա բէք չօղ եէրլէր կէզմիշ վէ իյֆաի մէմուրիյէթ իյէմիշ օլան, վէ էլհէվմ Կ-Բաթրիգ վէքիլի սրֆաթբյար Պիլէճիքաէ պուլունան բէհապիյնի միւհթէրէմմիզլէն Գրիգոր Ծ. Վ. Աչբգեան, թարիխի Հիճրիյէնին իքինճի սէնէսինէ, հաղրէթը Մուհամմէտին էրմէնի միլլէթի հոգէլնատ ագա իյէմիշ օլտըղը բիվայէթ օլընան վէ լիսանը արէպիաէ եաղլմըշ օլան պիր գըթա շարթնամէյի էլէ կէչիրմիշ օլուպ, ասար վէ էվրագը մուհիմմէտէն օլմագ իւզրէ Կ-Բաթրիգխանէմիզէ իթա իթմիշ օլմաղլէ, Կաթողիկոսարան Դիւանը քեաթիպլէրինէն Յովհան Ծ. Վ. Գուզեան թարաֆընան էրմէնիճէյէ թէրճէմէ իտիլմիշ օլան մէզքիւր շարթնամէնին սուրէթինի, — տէրէճէի մէվսուգիյէթինին թայինինի տէրէօհաէ իթմէյէրէք, — մահզա մալիւմաթ գապիլինէն օլարագ, տէրճ ֆագաթ հէր նէ օլսա, միւնտէրիճաթընն՝ Իսլամիյէթին բուհրնա, վէ գատէմտէն պէրու սալին վէ հագըգի Իսլամլարըն՝ ումում Խրիսթիանլար հաղգընատ պէպլէտիքլէրի հիսսիեաթը ալիէյէ վէ անքեամը տինիյէ վէ չէրիմա մութաղրգ օլտըղընը պէեան իտէրիզ։

բացակայութեամբ միայն կը պատուէ ժողովը, և անոր ներկայութենէն կը խուսափի. ըսել է թէ՝ համակրանք ու սէր չի տածեր անոր նկատմամբ, որ Ազգն ըսել է, որ Հասարակութիւնը կը մարմնացնէ, և ինչ բարիք սպասել այն անձէն որ Հասարակութիւնը չի սիրեր։ Հասարակութիւնը վնիք սիրած է, վստահացած է իրեն, գուրգուրած է իր վրան և իր անձին քուէ տուած է, և եթէ ան իր վայելած վստահութիւնը չարաչար կը գործածէ, բնականաբար ձայն ունի զայն յետս կոչելու, որքան ալ այն «մենծ-աղա» մը եղած ըլլայ։ Սահմանադրական հայրենիք մ'ունինք և կրնանք մեր ձայնը բարձրացնել։

Եթէ մեր ժողովներն այսպէս կրնայի քայլերով պիտի ընթանան, ինչ հարկ Երեսփոխանական ժողովոյ։ Յանձնենք անոնց իրաւասութիւններն ալ մեր Կղերին և այս վերջինը իր գիտցածին պէս գործէ ու վարէ, քանի որ Դուք Երեսփոխաններդ որ Ազգը կը մարմնացնէք, վայթ չէք տանիր Ձեր պարաքերուն գործադրութեան, գոնէ Կղերը ստանձնէ այդ, որպէս զի ժամավաճառ չըլլաք Ձեր գործերէն, և անոնք ալ անգործ չմնան։

Լատ իս, այս ելեւիք ճամբայ չէ. ինչ ըսել է ժողովի մը մէջ մեծամասնութիւն չկազմուի ու նիստը չբացուի և ներկաներն ալ՝ ուրիշներուն քմայքէն կախեալ երեւոյթով ձեռնուհայն մեկնին ժողովասրահէն։ Այս ամօթ է, մեղք է։ Խղճացէք Հասարակութեանս ներքին կացութեան վրայ. կ'երեւայ թէ մեր Երեսփոխաններու մէջ մաս մը կայ որ խիղճ չունի, մաս մըն ալ կայ որ մեղքն ինչ ըլլալն չի գիտեր։ Իրենց ընթացքն, իրենց ներքին կիրքն կը պատկերացընէ յստակօրէն։

Ինչ հարկ Երեսփոխանութեան, ինչ հարկ ուելորդ գործերով ժամավաճառ ըլլալու, եթէ մեր գործերն պիտի չհոգան, եթէ մեր անհրաժեշտ պէտքերը պիտի չըստանձնեն գործադրելու։ — Ժողովի մը որ գոյութիւն ունի անուանապէս և գործ չի տեսներ, որոշեալ օրերուն նիստ չի գումարեր, մեծամասնութիւն չի կազմուիր, մեւեալ ժողով մ'է այն, և ինչ հարկ ուրեմն աւելորդ ծախքերով բեռնաւորել Հասարակութիւնս, որ արդէն բեռնաւորեալ խոկ է։ Թերահաւատ յուսով ապրելէն՝ նախապատիւ չէ՞ միթէ ճշմարիտ յուսով մեռնիլն։

Գիտէի թէ Հասարակութիւնս անտարբեր է իր Պարլիարքարանի մասին, և ցաւալին այն է որ, այդ անտարբերութիւնը Երեսփոխանաց մէջ արմատացած է և. վերջ. — բացառութեանց միշտ յարգանք։ —Խղճացէք Հասարակութեանս վրայ, Տեա՛ր Երեսփոխանք, եթէ չէք ուզեր որ Դուք եւս Ձեր կարգին խղճալի ըլլաք, որչափ որ նոյն Հասարակութեան կ'անդամակցիք։

Թ. Կ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

ՄԷՃԼԻՍԻ ՄԷՊՈՒՍԱՆ
ՄԻՒԶԱՔԷՐԱԹԸ

Իսթամպուլ զաղէթասը՝ ճումա իրթէսի լեթիմանտան պահպա, տիեսր քի, Մէճլիսի մէպուսանէն, զանն օլընաբզը էհէմմիյէթի հայիզ օլմասըզը աչըգտան աչըզա մէյտանա չընգաեսր։ Պու մէճլիս՝ սկսպաթ սահիպի օլմայըպ, կեվրէք պիր հէեէթ տիր։ Ազասընտան պաղըսընդն, հիւքիւմէթին գուսուրընտան իլերի կէլէն հագըգէթլէրի պէեան իսթիքլէրինի մահզուզիյէթլէ տինէեսր, ֆագաթ օ հագըգէթլէրի թասարիգ իսթմէսր։ Թիւրքճէ տարպը մէսէլէրին միւքէմմէլ պիր մէճմուասընա մալիք օլան Տգ. Բիզա Թէվֆիգ պէյ՝ կէլէն կիւն պիր գուրա էանասընտա, «Ֆիքիր եօգ. կելիբի կիւզել» ասմիշ տիր։

Մէպուսլարըմըզ, «օբօրթիւնիզմ» (իչի թաթիլյա պաղլամագ) թարաֆտարլարը օլմալարըյա, զալիպա նիհայէթ հիչ թէէսսիրլէրի գալմասեաճագ տըր։ Հիւքիւմէթէ նախօշ օլաճագ հիչ պիր չէյ եաբմամագտա տէվամ իթտիքճէ, հիւքիւմէթին գարշըսընտա պիր կէօնա թէէսսիրլէրի պուլընաճաղը ֆարզ օլունմամազ։ Կէրչի հիւքիւմէթի չօգ սէվիեօրլար. լաքին պիր տարպը մէսէլ վար քի, չօգ սէվէն՝ չօգ ճէվա կէօրիւր տէրլէր։ Մէպուսլարըմըզ, տախմա եալթագլանմագտա տրրլար։ Եըլտրզա եալթագլանտրլար. սատրազամ, իյզահաթնամէսինի օգուտըզը կիւն եալթագլանտրլար. կէչէն կիւն տէ, գապինէնին իւչ ադասընա եալթագլանտրլար։ Պունլարտան Հասան Ֆէհմի բաշա իսէ, մէպուսլար գարշըսընտա, նախօշ պիր հարէքէթտէ պալունտու։

Հասրլը ճումա իրթէսի կիւնքի իճթիմա հագըգէթէն զարիպ օլմըշ տըր։ Վիւքէլի միւլքիւտէն պիրի, եանի Շէմսէտտին պէյ, պիր հիւքիւմէթը սէրպէսթի իչինտէ բուհանի պիր սրֆաթլա կէօրիւնմիշ, վէ Իսլամ օլմասան ադալարընն պուլընադը պիր մէճլիսատ, Էվգաֆ մէսէլէսի իւզէրինէ պահս իթմէք իսթէմէմիշ, վէ նութգընը, օն տագրգա տէվամը արագճա պիր տուա իլէ պիթիրմիշ տիր։ Պու մէճլիս, Զաթը Շահանէնին տէօրթ տամատը վէ սատրազամլարընն, վիւքէլանընն պիլմէյիզ նէ գասար տամատլարը ադա մագամընտա պուլընմասընտան տօլայը Շուրաի տէվլէթ բէյիսի Հասան Ֆէհմի բաշայա գարշը պէեանը էֆքէար իսէնլէրէ գարշը չըգմըշ տըր։ Շու հալտէ, մէմուրլին զայրի սուբէթատ թէչէքքիլ իսէն պու մէճլիսին վազիֆէսի նէտէն իպարէթ տիր, էքսէրիյէթինին էֆքէարը նէ՞ տիր. պունլարը սէօյլէյիլմիմիսինիզ։ Ղալիպա պու էֆքէնտիլէր, էֆքէարլարընը սէրպէսթճէ մուհաֆազա իչին ճէսարէթատն տիչիւեօրլար, վէ պիր զէմանտան պէրու զապինէյէ իրիշմէք բօլիթիգասընա սալիք օլուեօրլար։ Իսթիմալ քի Մէճլիսի մէպուսան՝ իհթիեարլար իլէ կէնճէրալն միւրէքքէպլիքի մուխալիֆ քըրգայա թագսիմ օլունուեօր։

Էյ գօրդաք մէպուսլար, էկէր պու եօլատա եիւրիւմէք ֆիքրինտէ իսէնիզ, եանը՝ ասըմ ալբեօրսունիզ։ Հէնուզ վագըթ վար իքէն, եօգուշ իւզէրինէ սուրապիլրսինիզ։ Սատրազամը, գապինէյի աչադըյա ալմայա լիւզում օլմայարագ տա, սէրէօնտէ իթմիշ օլուուղընը վազիֆէյէրինիզի, իսթիգլալը թամմիլէ իսֆա իտէպիլիրսինիզ։ Միլլէթի հաքիմէ վէքիլէրինէ մախսուս հայրիյէթինիզի, վիճամանէն իսֆայէ միւսարաաթ իտին քի, Բասինին սէտիկի կիպի, միւթէրէսսիւտ ֆիքիրլէրինիզ սիւքիւնիւնիզ պուլսուն։

* *

Ճումա իրթ. կիւնիւ սաաթ 9 աչարեէք գալարագ։ բէյիս Անմէտ Բիզա պէյ մէճլիսի աչմըշ, ասն իճթիմաքն զապթը օգուանմըշ, վէ թասէհիզէրէէն սօնրա զապուլ օլունմըշ տըր։ Պատէհու Էվգաֆ նազբրը Շէմսէտտին պէյ, բէյիսին տավէթի իւզէրինէ քիւրսիի խիթապէթէ չըգարագ, ուզուն պիր լաֆնա օգումըշ տըր։ Նազբը, հէյեթի միւհիմէրլիմէ գարշըսընտա պէեանութասա պուլունմասընտան տօլայը միւֆիէսիր օլուուղընը սէօյլէմէսինտէ, ալգըշլանմըշ տըր։ Շէմսէտտին պէյ, քէնտիսինտէն իսթիյզահ իտէնլէրին իշար իթտիքլէրի գուսուրլարը, ասի իսթիմալաթը ինքեար իթմէմիշ տիր. անճագ Էվգաֆ իտարէսի՝ պիր իտարէի բաւանիէ օլուուղընընտան, սրրֆ Մուսլիմանլարա տիր օլուուղընը, վէ Մէճլիսի մէպուսանճա թէսգիգ իտիլէմէյէճէկլինի զանն իթտիկինի սէօյլէմիշ տիր։ — Օգուաբզը լաֆնանընի մէպի չունտան իպարէթ տիր. «Էվգաֆքին թէնոսիգ վէ իսլահը՝ պիր, իքի, իւչ այզգ իչ սէյիլ տիր. պէլքի օն սէնէյէ միւթէվազզիֆ տըր. պէն իսէ, սէօրթ այտան պէրի Էվգաֆ նազբրը պուլունուեօրսուն, Բէք ազ պիր զէմանտա պրատընը իսլահ իթմէք՝ իգթիտարըմընն մահֆէվգինտէ տիր։

Էկէր պանա էմնիյէթինիզ եօգ իսէ, չէքիլիրիմ։» Պատէհու նազբրը միւչարիլէյէ, Արապ մէպուսլարա խիթապէն, արապճա ուզուն պիր տուա օգումագ իսթէմիշ տիր։ Պու արա կիւրիւլթիւ հասըլ օլուպ, պաղըլարը՝ տուանընն օգունմասընա բրօթէսթօ, վէ տիկէրլէրի օգունմասընը թալէպ իթմիշլէր տիր։ Պիր թագրմը, թիւրքճէ լիսանընն՝ Մէճլիսին վէ մէմէքէթին ըէսմի լիսանը օլտուղընը, վէ տիկէրլէրի տէ՝ Էվգաֆ նազբրընն Ալլահտան նէ տինլէտիկինի անլայմասեաճագլարընը պէեան իթմիշլէր տիր։ Շէմսէտտին պէյ շաշըրմըշ գալմըշ. ըէյիս պէյ ինթիզամը իպգայա մուվաֆֆագ օլմուշ, վէ տուայտ պաշլամասընը Շէմսէտտին պէյէ իսթար իյէմիշ տիր։ Պաղտատա մէպուսը Իսմայիլ Հագգը պէյ՝ «օլամագ» տէյի պաղըրմըշ, վէ տուա օգունուրքէն «անլամասեօրզ» տէյէնլէր օլմուշ. ըէյիս, պու տուանընն՝ Էվգաֆքին լէհինտէ օլտուղընը պիլմիրմիշ, վէ չօգլար կիւլիւշմիշլէր տիր։

Իսթիյզահ իտէն Պօլունուն իւչ մէպուսլարը, արտ արտա սէօզ սէօյլէմիշլէր տիր։ Իւչիւ տէ, բէք չօգ վարիտաթը օլան Էվգաֆ նէզարէթինին, էպնիէյի տինիէյի, չէշմելէրի վէ սաիրէի եիւզ իւսթինէ պրագաբզընը սէօյլէմիշլէր տիր։ Պօլուտա բէք էսկի վագըթտան գալմա վէ բէք չօգ վարիտաթա մալիք պիր ճամի պուլունտուղը հալտէ, Էվգաֆ նէզարէթինին՝ պունտան խապէրի պիլէ օլմասրզը վէ տալա թամիր իսիլմէտիկի պէեան իսիլմիշ տիր։ Իւչ մէպուստա, Էվգաֆ նազբրընն հէնուզ թէնպիհաթ իճրա իթմէսիկինտէն, վէ պիւտճէսինի տէ հազրրլամասրզընտան տօլայը չիքեայէթ իթմիշլէր տիր։

Պրուստա մէպուսը իւլէմատէն Էօմէր Ֆէվզի էֆ.—Էվգաֆ նազբրը՝ Էվգաֆ նէզարէթինին սրրֆ պիր միւէսսիսէի Իսլամիէ օլմաբզընը վէ չէրիաթա թապի պուլունտուզընը իտատա իտիսօր։ Պու իֆատէյի բէյան իսէրիմ։ Վագտա Էվգաֆը մազպութէ, տօղրուտան տօղրու պու նէզարէթէ իհտալէ օլունմըշ տըր, լաքին Խրիսթիեան գարընտաշլարըմըզընն պունտան իսթիֆատէյէ հագգլարը վար տըր։ Իմամ պու տա, մէնաֆիի միլլիյէ մագամընտա ումումա այիա տիր, վէ պու մէճլիսին՝ Էվգաֆ հագգընտա վուգուֆը օլմանա հագգը վար տըր։ Թէնսիգաթա կէլինճէ, նազբը պէյ՝ «գանունը սէվէր» մէմուրլար լազըմ օլտուղընը սէօյլէմիշ տիր։ Տէօրթ այտան պէրի տիր քի, պու նէզարէթէ թային օլունտուղը հալտէ, «գանունը սէվէն մէմուրլար» պուլամասընը։ Թաշրաղարտա իսէ թէնսիգաթն հիչ պիր էսէրինի կէօրմէմէուզ։ Պրուստա վագըֆլարը հալինտէն պահս իթմէսէճէյիմ։ Այնի հալ, հէր եէրտէ հիւքմ իթմէքտէ տիր։ Նազբը պէյ, Մէարիֆ մէմուրլարընն հէր թարաֆտա մէարէսէլէրին վարիտաթընա էլ ամասզլարընը պէեան իսիլմիշ։ Պու հագգորզըզդա գարշը Էվգաֆ մէմուրլարը նի՞չին բրօթէսթօ իթմէմիշլէր տիր։ Վազիֆէյէրինտէ գուսուր իթմիշ օլան մէմուրլարընն թէսէտիպ իտիմէյէրինի թալեպ իտէրիմ։ (Սիւրիւքիւ ալգըշլար)։

Շէմսէտտին պէյ, այնի պէեանութընը թէքրար, ֆագաթ մէվճուտ մէմուրլարը թէպտիլ իթտիքտէն սօնրա, եէրլէրինէ քիմլէրի թային իթմէք լազըմ կէլտիկինի սիւալ իյէմիշ, վէ պու սուրէթլէ նէզարէթին քեաֆֆէյի մէմուրլարընն իչէ նարամասզլարընը անլաթմըշ տըր։

Հաճա Մուսթաֆա Ասըմ էֆ.— Արգասաղըմ Էօմէր Ֆէվզի էֆ.նին սէօյլէրինէ իչիրաք իտէրիմ։ Էվգաֆ իչէրի՝ սրրֆ մէվհէպ միւթէալլիգ տիր, պուրատա միւզաքէրէ օլունամազ սէնիլիեօր։ Իսլամ օլուն օլմասընն, մէպուսլար, միլլէթի Օսմանիէնին վէքիլէրի օլուուգլարընտան, Էվգաֆքին իչէրիյէ իչթիղալէ հագգլարը վար տըր։ (Ալգըշլար։)

Տր. Բիզա Թէֆվիգ պէյ. միւթասը վէհնէ, հէր չէյի աչիքտարէն սէօյլէեէճէկինի վէ Էօմէր Ֆէվզի էֆ. իլէ Հաճա Ա. սըմ էֆ.յէ հէմֆիքտար օլտուղունը պէեանէն սօնրա, «Պիզ պուրատա, Մէճլիսի մէպուսանտա պուլունուեօրզը։ Հէր մէպուս, քեաֆֆէյի Օսմանլըլարընն, Միւսլիմանլարընն, վէ հէր ճէմաաթ հուգուգունընն վէքիլի տիր։ Իմամի «Վէ ունթում» քէլամըյա սէօզէ պաշլեարագ, խասսէթէն Արապ գարընտաշլարըմըզա իսիթապ իտիլմէսի սէպէպինի անլամասեօրըմ։

Ըէյիս.— Պու հագգ բիասէթէ այիտ տիր։

Տր. Բիզա Թէֆվիգ պէյ.— Պուրատա Միւսլիման, Խրիսթիեան եօգ տըր։ Պէնիմ նէ հուգուգըմ վար իսէ, Խրիսթիեանընն տա այնի հուգուգը վար տըր։ Պէն նէ գասար վաթանբէրվէր իսէմ, օտա օ գասար վաթանբէրվէր տիր։

Պատէհու Իսմայիլ Մահիր, Հիւսէյին Ճահիտ, Մահիր Սայիտ էֆ.լէր, Նաֆի բաշա վէ տիկէրլէրի սրրա իլէ իրատը նութգ իլէ, Էվգաֆ նազբրընն իյզահաթընտան մէմնուն գալմասրգլարընը պէեան իյլէմիշլէր տիր։ Լաքին մէճլիս, օ իյզահաթը քեաֆի ատա իլէ, բուզնամէի միւզաքէրաթա կէչմիշ տիր։

(Պու միւզաքէրաթն վէ տիկէր իճթիմալար միւզաքէրաթընն տէվամընը կէլէճէք նիւսխէսիմիզտէ տէրճ իտէճէյիզ)։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱ ԹԱՐԻՃԻԷ ՆԱԶԲՐԸՆԷՆ
ՆՈՒԹԳԸ

Ինկիլթէրրա խարիճիէ նազբրը Սըր Էտուարա Կրի, յնվր. 22աէ Կոլասթրիմտէ իրատա իյլէտիկի պիր նութգատա, էզճիմլէ, աէմիշ տիր քի, «Թիւրքիանընն իսլահաթը հագգընտա Ինկիլթէրրատա էլան ումումի վէ միւէսսիր պիր թէվէճճիւհ իզհար օլունուեօր։ Սատրազամընն սօն պէեանաթը՝ բօլիթիգա էրպապընընն էվտաֆընտան օլան իթիրազը ագիլանէ վէ հիքմէթ ու թէսպիր իլէ նիշանէտար տըր։ Օ պէեանաթ, պուրատա վէ սաիր մահէլլէրատ, Օսմանլը եէնի բէժիմի հագգընտաքի մուհապպէթ վէ հիւրմէթի արթըրաճագ տըր։ Պու նազարէթ վէ վէգտէյի մալիմմէ՝ պիզտէ չէօյլէ պիր ֆիքր բէյտա իթտիրմիշ տիր քի, Ավսթրիանընն չըգան սօն պահարատաքի հարէքէթիյլէ իմթիզաճ իտէմէզ իսէ։» Սըր Կրի սէօզիւնէ տէվամ իլէ չէօյլէ իլավէ իթմիշ տիր. «Հէր հալտէ Ինկիլթէրրանընն մուհիմմ զաղէթալարը՝ Պալգանլար հագգընտա Ավսթրիա իլէ զուհուր իտէն միւպայէնէթիարթըրմագ իսթէմէօրլարը. էկէր իլէրուտէ պաշգա տիւրլիւ հարէքէթ իտէրլէրսէ, պունա զիեատէսիյլէ թէէսսիֆ իտէրիմ։ Ավսթրիատա ալէյհիմիզատէ վուգու պուլան աղվիեաթ, իքի մէմլէքէթին միւնասէպաթը սամիմանէսի արաբընա պիր սէտտ չէքմէք իչին սրրֆ ուսատուրմա չէյլէր իտի։ Պու սէտտ, օրթատան գալարը բլարգատան սօնրա, Ինկիլթէրրա թարաֆընտան հիչ պիր սէտտ հուսուլէ կէթիրիլմէտիկի կէօրիւլմէճէք տիր։ Զանն իտէրիմ քի, քեաֆֆէյի հիւքիւմէթլէր իլէ միւնասէպաթը ասսիանէյի իսլահ վէ թէէքիա իչին, պիթիթան մուահէտէլէրէ բիայէթ վէ պունտարը հավի օլուուղը թէահիւտաթը իյֆա էտասընը գաղուլ, վէ սուլհին մէնֆաաթը իչին ասսիթլուգլարը պիրա թասիլ վէ թախֆիֆ մուհաֆազա վէ թէէեիտ իյլէմէք՝ հէմ Ինկիլթէրրանընն, հէմ ումումին մէնաֆիի ճիւմլէսինատէն տիր։»— Պատէհու Սըր Էտուարա Կրի՝ գրալ Էավարատն Պէրլինի զիեարէթինատէն պահպա, «Պու զիեարէթին՝ հիւանի նիհատթը մը վէ արդէն հատէնէմիզ հագգընտա էմնիյէթի արթըրաճաղընը գավիէն իւմիտ իտէրիմ» ասմիշ տիր։ Միւսմիլէյէ, Ավսթրիա-Մաճարիստան իլէ Թիւրքիա պէյնինտէ վուգուտ կէլմէք իւզրէ օլան իթիֆաքատն տօլայը պէեանը մէմնունիյէթ իյլէմիքատէն սօնրա, չէօյլէ իլալէ իթմիշ տիր. «Բօլիթիգա սուֆուգունընն՝ պէրրագ օլուուղունը իտատա իյլէմէք՝ պիր ազ միւպալէղալը տըր։ Ֆագաթ իւմիտ իտէպիլիրիզ քի, Ավսթրիա-Մաճարիստանա իպրազ իտիլէն Դիւմունէի իթիլաֆ, սաիր իթիֆաքլարընն ատա ճասլ վէ թէավիյէ իտիմէսինէ մէտտար օլուր։ Ավսթրիա իլէ Թիւրքիա պէյնինտէ հուսուս

լէ կէլէն իթիւաֆ, գօմիթէրանսըն մուվաֆագիյէթի իմզասը էլտիգ ֆէվգէլատէ արթըրմըշ սրբ։

Մուսխարէն Սրբ Էտ. Կրի, սէօզիւնէ տէվամ իտէրէք, պէր վէճճի աթի միւթալէաթտա պուլունմըշ սրբ. «Պէօյիւք քիւչիւք վէ պիլխասսա Շարգ իշլերինէ ալէագաատար հիւքիւմէթլեր պէյնինէ եալընըզ մուհարէպէնին պէրթարաֆ օլմասընը տէյիլ, Շարգտա վուգուա կէլէճէք միշքիլաթ իւզէրինէ իճրա իտիլէճէք միւզաքէրաթը տիրլօմաթիգիյէ վէ իյզահաթը միւթէգապիլէ սայէսինտէ, պու հիւքիւմէթլեր արասընտա էմնիյէթին տէ արթմասընը արզու իտէրիմ։ Ֆրանսա, Ռուսիա վէ Ինկիլթերրա պէյնինէ թէաթի օլունան պէեանաթը իթիմատքեարանէ վէ միւսալէմէթբէրվէրանէ՝ Ավսթրիանըն միւթթէֆիգլերի թարաֆընտան մուհաֆազա սուլհ ու սալահ իշին ալէնէն իպրազ իտիլէն վէ իլէրուտէ սահիր վազըալարտա տախի կէօրիւլէճէկի տէրքեար օլան իթիլաֆ, հարպ իհթիմալինի քիւլլիէն իպալէ իթմիշ տիր։» Պատէհու նազըրը միւմայիլէյհ, «Շարգա միւթչալլիգ մուալլագ մէսէլէրը հալլ օլընարզը զէման, էմինիմ քի,— զաթէն արզուտա պու սրը։—Ավսթրիա-Մաճարիստանըն Ինկիլթէրրա հագգընտաքի թէվէճճիւհաթը՝ եինէ զահիր օլաճագ սրբ» ասմիշ տիր։

ԵՐԵՎՓՈԽԱՆԱԿԱՆ ՄԷՋԼԻՍԻՄԻԶ

Բազար իրթէսի կիճէսի, սաաթ 3 1/2 սա, Կ-Բաթրիգխանէ սոլօնընտա, Երեւփոխանլարըմըզըն էքսէրիյէթի հազրը օլաուզը հալաէ, մէճլիս, Աաենադպէս Արամ էֆ. Երամեանըն թահթը բիեսաէթինէ աչըլմըշ սրբ։ Կրպ. Վ. Պատուհասեան վէ Դր. էֆ. Ոսկեան՝ Ատենադպիր սըֆաթիյլա հազրը պուլունմըշլար սրբ։ Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլերի, բահաթսըզ օլտուգլարընտան, պու մէճլիսէ հազրը պուլունմամասընը պիլտիրմիշ տիր։

Մէճլիսսունէն պէեան իտէրիզ քի, պու իճթիմա, պունտան էվվէլքի իճթիմատան մունթազամ օլմըշ, վէ զագէթամըզտա հաբերլմըշ օլան ֆըգրանըն հիւսնի թէէսսիր հասբլ իթթիկի կէօրիւլմիշ տիւր։

Մէճլիսի ումումինին քիւչատընտա թաշրատան վիրուա իտէն Երեւփոխան ինթիխապլարը մազպաթալարը գրաաթ օլունմըշ սրբ։ Եալընըզ պիր դաչը՝ սըրֆ մանէլի Եպիսկոպոսունէն եախօտ Կ-Բաթրիգ վէքիլինին իմզալարընտան պաշգա իմզալարը հավի ալմասրը պիր տէրէճէ իթիրազ վէ միւզաքէրէյէ սէպէպ օլմըշ իսէ տէ, հէնուզ թաշրալարտա հէր եէրտէ մունթազամ մէճլիսլէրիմիզ օլմասընը ճիհէթլէ, պունըն օ եօլտա մազպաթալարը բէտատէ սէպէպ օլամահաճաղը գարարլաշըրըմըշ սրբ։

Պու միեանտէ, Դաբրիէլ էֆ. Սամանճընըն՝ Պաղտատ երեւփոխանը օլսրզընը պէեան իտէրիզ։

Մազպաթալարըն օգունմասընտան սոնրա, սոն իճթիմանըն զապթը՝ Կարապետ Վ. Պատուհասեան թարաֆընտան օգունմըշ, վէ պազը թասդիգաթլէ գապուլ օլընմըշ սրբ։— Զարեհ էֆ. Շիշմանեան՝ պու զապթլարընը՝ Դիւան հէյէթի թարաֆընտան իմզա իտիլէրէք, մէճլիսէ թագտիմի լիւզումընը տէրմիեան իյէմիշ տիր։ Արամ էֆ. Երամեան՝ թատիր վէ թասդիգինտէն սոնրա, եազլան սուրէթլերին Դիւան թարաֆընտան իմզա իտիլտիկինի սէօյլէմիշ տիր։

Պատէհու, բուզնամէի միւզաքէրաթա կէչիլէրէք, էվվէլա Մէճլիսի ումումինին ինկգասը իչին կիւն թայեինի մէվզուի միւզաքէրէ օլմը, վէ կիւնտիւզէրի թօրլանմագտա տահա զիեատէ միւչքիլաթ օլտրզընտան, 15 կիւնտէ պիր տէֆա կէճէ վագթը վէ իճապը թագտիրինտէ տահա էրքէն թօրլանըլմասընա գարար վէրիլմիշ տիր։ — Սանիէն՝ նիզամնամէնին թատիլի գօմիսիօնընընվազիֆէսինի իքմալ իչին պիր միւտատէթի մուայէնէ թախսիս մատտէսի մէվզուի պահս օլտրգտա, պու մէսէլէ խայլի չիտատէթլի վէ ուզուն միւզաքէրաթա վէսիլէ օլմըշ սրբ։ Գօմիսիօնըն թէչքիրինտէն պէրու իքի այ վագթի կէչմիշ օլտրզընը հալաէ, չիմտիյէ տէկին նէ՞ եաբըմըշ օլտրը, նէ՞չին թօրլանըլմասընը՝ ազալարտան պազրոը, էզճիւմլէ Երուանդ էֆ. Նուրիճան թարաֆընտան իսթիյազ օլընմըշ, վէ գօմիսիօնտա ազա պուլընան Սարգիս Ցովհաննէս բաչայա Կ-Բաթրիգ էֆ. թարաֆընտան եազըլան պիր մէքթուպ, վէ տիկէր ազալարա եազըլան մէքթուպլար, վէ միւշարիէյէնին վէ տիկէր պազը ազանընը րիվայէթ օլընան իսթիֆալարը խապէրի հագգընտա հալրը պուլունան գօմիսիօն ազասընտան իյզահաթ իսթէնիրմիշ։ Վէլէհասըլ պու մէսէլէյէ տաիր չիմտիյէ գատար հէր նէ ճէրէեան իթմիշ իսէ, պունլարընը պիլտիրիլմէսի թալէպ իտիլմիշ սրբ։ Պիր խայլի թէրէտիւատէն սոնրա, գօմիսիօն ազասընը թէկչիլ իտիպ, Երեւփոխանական մէճլիսինտէ տախի ազա պուլընանլարտան Կրպ. Վ. Պատուհասեան վէ Ցովհ. էֆ. Գարտաշեան։ Իչպու մէսէլէյէ տաիր մուֆասսալ իյզահաթ վէրմիշլէր սրբ։

Ցովհ. էֆ.նին իյզահաթընտան, գօմիսիօնընը, թատիլէն թանզիմ իտիլէճէք Նիզամնամէնին պազը էսասի վէ մուհիմմ մատտէլէրի հագգընտա Կ-Բաթրիգ էֆ.նին մուվաֆագաթընը իսթիհսալէն սոնրա իշէ մուպաշըրէթ իթմէք իսթէտիկի, վէ պունան իչին պէքլէմէքտէ օլտուզը, ֆագաթ էկէր իսթէնիլէն մուվաֆագաթ էլտէ իտիլմէզ իսէ, գօմիսիօնընը, պոչա զանմէթ չէքմէմէք վէ Երեւփոխանական Ժողովընը տա պիհուտէ իւմիտավար իյէմէմէք իչին, պազրլարընը իչատէն չէքիլմէք ֆիքրինտէ պուլունարզը անպաշըրմըշ սրբ։ Պու սըրատա, Տգր. Ցովհաննէսեան էֆ. պազը պէեանաթտա պուլունմըշ, վէ պէեանաթը՝ հազրը պուլունան սամիմինտէն պազրսը թարաֆընտան ալգըշլանմըշ իսէ տէ, կէրէք պէեանաթը վագրա վէ կէրէք ալգըշլար՝ հէյեթէ հիւսնի թէէսսիր իթմէմիշ սրբ։ Պու սրա Ճամճեան Ցովսէփ Վ. սէօզ իսթէյիր, Ցովհաննէս էֆ. Գարտաշեանը վէ պիլխասսա Տր. Ցովհաննէսեան էֆ.նին սէօզլէրինէ իթիրազլէ, Կ-Բաթրիգ էֆ. թարաֆընտան գօմիսիօն ազասընա եազըլան մէքթուպլարտա վէսիլէի մուգահասսա օլան «Վերապահելով մեզ պահելուին» թապիրինն, պու գասսար թէլաշը մուճիպ օլմամասը լազըմ կէլտիկինի, չիւնքի զաթէն Նիզամնամէ ահքեամընճա պու հագգ Կ-Բաթրիգ էֆ.յէ այսա օլտուզը կիպի, գօմիսիօնընը տահի պու իշին նէթիճէլէնմիրիլմէսինի իլէրուտէ Երեւփոխանական Ժողովա իհալէ իթմէք իւզրէ մէմուրիյէթինէ տէվամ վէ վազիֆէսինի իքմալ իթմէսի լազըմ կէլտիկինի տէրմեան իյէմիշ տիր։ Պու ֆիքր թասվիպ, ֆագաթ նէթիճէսի, կէլէճէք իճթիմայէ թասալիգ իլէ, տիկէր պազրլարընը տահա պէեանաթլա խիթամ պուլմուշ սրբ։ — Իւչիւնճիւ մատտէ քի, մէճլիսէ արտ արտա իւչ տէօրթ տէֆա կէլմէյէն ազալար հագգընտա նէ եօլտա մուամէլէ իտիլմէսինտէն իպարէթ պուլունմըշ սրբ, պու խուսուսատա տախի խայլի միւզաքէրաթ ճէրէեան իթմիշ, վէ Գրիգոր Ոսկեան, Ցովսէփ Կիւմիւշեան, Ցովհաննէս Թօլայեան էֆ.լէր վէ տիկէր պազրլարը՝ իւչ տէօրթ տէֆա պիլա էօղրիւ մէչրու արարտա հազրը պուլունմայանլարընը միւսթէֆի վէ մասազուլ ատտ օլունմասը, վէ Զարեհ Շիշմանեան, Ցովհաննէս Գարտաշեան էֆ.լէր վէ Կ. Վ. Պատուհասեան իլէ տիկէրլերի տէ, նիզամնամէ ահքեամընճա պիրինճի իճթիմատ էքսէրիյէթի հասբլ օլմասրզընտա, իքինճիսինտէ, հէր գաչ ազա վար իսէ, պունլարընը էքսէրիյէթի միւթէպէր սատտ օլունմասը ֆիքրինի մէյտանա գօյուպ, հէր իքիսի իչին տէ գուրա վէրիլմիշ, վէ իքինճի ֆիքր՝ — չայէտ պիր իքի թէճրիւպէտէ պաշա չըգամազտա, եինէ պիրինճիսինի իճրա իթմէք չարթըյլա,— էքսէրիյէթլէ գապուլ օլունմըշ սրբ։

Տէօրթունճիւ, եանի Էնդարէտէ ճէմաաթմըզ իլէ Մէրլաստա պէյնինտէ զուհուր իտէն իսթիլաֆ հագգընտա Գարտաշեան Ցովհաննէս էֆ.նին, մէզքիւր իսթիլաֆ՝ սրբի իտարէի ճիմանիէյէ միւթէալիգ օլարզը ճիհէթլէ, Մէճլիսի իտարէնին պունտան մալիումաթը օլուպ օլմասրզընա վէ մահէլլինէ կէօնտէրիլէն իքի բուհանի միւֆէթթիշին իզամընտա իշթիրաքը պուլունուպ պուլընմասրզընա տաիր Մէճլիսի իտարէտէն իյզահաթ թալէպի մէյտանա գօնուլմըշ, վէ մէզքիւր մէճլիս ազասընտան Երուանդ էֆ. Նուրիճան՝ պու պապատ պազը զայրը բէտմի մալիումաթ վէրմիշ իսէ տէ, մէճլիսի Իտարէնին կէլէճէք իճթիմայէ պու պապատ միւքէմմէլ իյզահաթ կէթիրմէսի թալէպ օլընմըշ սրբ։

Պու սրա Զարեհ էֆ. Շիշմանեան իլէ Արամ էֆ. Երամեան պէյնինտէ պիր մէսէլէ կէլէն իթիլաֆ, գօնֆէրանսըն մուվաֆագիյէթի իմզասը էլտիգ սրբ։

Մուսխարէն Սրբ Էտ. Կրի, սէօզիւնէ տէվամ իտէրէք, պէր վէճճի աթի միւթալէաթտա պուլունմըշ սրբ. «Պէօյիւք քիւչիւք վէ պիլխասսա Շարգ իշլերինէ ալէագաատար հիւքիւմէթլեր պէյնինտէ եալընըզ մուհարէպէնին պէրթարաֆ օլմասընը տէյիլ, Շարգտա վուգուա կէլէճէք միշքիլաթ իւզէրինէ իճրա իտիլէճէք միւզաքէրաթը տիրլօմաթիգիյէ վէ իյզահաթը միւթէգապիլէ սայէսինտէ, պու հիւքիւմէթլեր արասընտա էմնիյէթին տէ արթմասընը արզու իտէրիմ։ Ֆրանսա, Ռուսիա վէ Ինկիլթերրա պէյնինտէ թէաթի օլունան պէեանաթը իթիմատքեարանէ վէ միւսալէմէթբէրվէրանէ՝ Ավսթրիանըն միւթթէֆիգլերի թարաֆընտան մուհաֆազա սուլհ ու սալահ իշին ալէնէն իպրազ իտիլէն վէ իլէրուտէ սահիր վազըալարտա տախի կէօրիւլէճէկի տէրքեար օլան իթիլաֆ, հարպ իհթիմալինի քիւլլիէն իպալէ իթմիշ տիր։»

Պատէհու նազըրը միւմայիլէյհ, «Շարգա միւթչալլիգ մուալլագ մէսէլէրը հալլ օլընարզը զէման, էմինիմ քի,— զաթէն արզուտա պու սրը։—Ավսթրիա-Մաճարիստանըն Ինկիլթէրրա հագգընտաքի թէվէճճիւհաթը՝ եինէ զահիր օլաճագ սրբ» ասմիշ տիր։

ԵՐԵՎՓՈԽԱՆԱԿԱՆ ՄԷՋԼԻՍԻՄԻԶ

Բազար իրթէսի կիճէսի, սաաթ 3 1/2 սա, Կ-Բաթրիգխանէ սոլօնընտա, Երեւփոխանլարըմըզըն էքսէրիյէթի հազրը օլաուզը հալաէ, մէճլիս, Աաենադպէս Արամ էֆ. Երամեանըն թահթը բիեսաէթինէ աչըլմըշ սրբ։ Կրպ. Վ. Պատուհասեան վէ Դր. էֆ. Ոսկեան՝ Ատենադպիր սըֆաթիյլա հազրը պուլունմըշլար սրբ։ Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլերի, բահաթսըզ օլտուգլարընտան, պու մէճլիսէ հազրը պուլունմամասընը պիլտիրմիշ տիր։

Մէճլիսսունէն պէեան իտէրիզ քի, պու իճթիմա, պունտան էվվէլքի իճթիմատան մունթազամ օլմըշ, վէ զագէթամըզտա հաբերլմըշ օլան ֆըգրանըն հիւսնի թէէսսիր հասբլ իթթիկի կէօրիւլմիշ տիւր։

Մէճլիսի ումումինին քիւչատընտա թաշրատան վիրուա իտէն Երեւփոխան ինթիխապլարը մազպաթալարը գրաաթ օլունմըշ սրբ։ Եալընըզ պիր դաչը՝ սըրֆ մանէլի Եպիսկոպոսունէն եախօտ Կ-Բաթրիգ վէքիլինին իմզալարընտան պաշգա իմզալարը հավի ալմասրը պիր տէրէճէ իթիրազ վէ միւզաքէրէյէ սէպէպ օլմըշ իսէ տէ, հէնուզ թաշրալարտա հէր եէրտէ մունթազամ մէճլիսլէրիմիզ օլմասընը ճիհէթլէ, պունըն օ եօլտա մազպաթալարը բէտատէ սէպէպ օլամահաճաղը գարարլաշըրըմըշ սրբ։

Պու միեանտէ, Դաբրիէլ էֆ. Սամանճընըն՝ Պաղտատ երեւփոխանը օլսրզընը պէեան իտէրիզ։

Մազպաթալարըն օգունմասընտան սոնրա, սոն իճթիմանըն զապթը՝ Կարապետ Վ. Պատուհասեան թարաֆընտան օգունմըշ, վէ պազը թասդիգաթլէ գապուլ օլընմըշ սրբ։— Զարեհ էֆ. Շիշմանեան՝ պու զապթլարընը՝ Դիւան հէյէթի թարաֆընտան իմզա իտիլէրէք, մէճլիսէ թագտիմի լիւզումընը տէրմիեան իյէմիշ տիր։ Արամ էֆ. Երամեան՝ թատիր վէ թասդիգինտէն սոնրա, եազլան սուրէթլերին Դիւան թարաֆընտան իմզա իտիլտիկինի սէօյլէմիշ տիր։

Պատէհու, բուզնամէի միւզաքէրաթա կէչիլէրէք, էվվէլա Մէճլիսի ումումինին ինկգասը իչին կիւն թայեինի մէվզուի միւզաքէրէ օլմը, վէ կիւնտիւզէրի թօրլանմագտա տահա զիեատէ միւչքիլաթ օլտրզընտան, 15 կիւնտէ պիր տէֆա կէճէ վագթը վէ իճապը թագտիրինտէ տահա էրքէն թօրլանըլմասընա գարար վէրիլմիշ տիր։ — Սանիէն՝ նիզամնամէնին թատիլի գօմիսիօնընընվազիֆէսինի իքմալ իչին պիր միւտատէթի մուայէնէ թախսիս մատտէսի մէվզուի պահս օլտրգտա, պու մէսէլէ խայլի չիտատէթլի վէ ուզուն միւզաքէրաթա վէսիլէ օլմըշ սրբ։ Գօմիսիօնընը թէչքիրինտէն պէրու իքի այ վագթի կէչմիշ օլտրզընը հալաէ, չիմտիյէ տէկին նէ՞ եաբըմըշ օլտրը, նէ՞չին թօրլանըլմասընը՝ ազալարտան պազրոը, էզճիւմլէ Երուանդ էֆ. Նուրիճան թարաֆընտան իսթիյազ օլընմըշ, վէ գօմիսիօնտա ազա պուլընան Սարգիս Ցովհաննէս բաչայա Կ-Բաթրիգ էֆ. թարաֆընտան եազըլան պիր մէքթուպ, վէ տիկէր ազալարա եազըլան մէքթուպլար, վէ միւշարիէյէնին վէ տիկէր պազը ազանընը րիվայէթ օլընան իսթիֆալարը խապէրի հագգընտա հալրը պուլունան գօմիսիօն ազասընտան իյզահաթ իսթէնիրմիշ։ Վէլէհասըլ պու մէսէլէյէ տաիր չիմտիյէ գատար հէր նէ ճէրէեան իթմիշ իսէ, պունլարընը պիլտիրիլմէսի թալէպ իտիլմիշ սրբ։ Պիր խայլի թէրէտիւատէն սոնրա, գօմիսիօն ազասընը թէկչիլ իտիպ, Երեւփոխանական մէճլիսինտէ տախի ազա պուլընանլարտան Կրպ. Վ. Պատուհասեան վէ Ցովհ. էֆ. Գարտաշեան։ Իչպու մէսէլէյէ տաիր մուֆասսալ իյզահաթ վէրմիշլէր սրբ։

Ցովհ. էֆ.նին իյզահաթընտան, գօմիսիօնընը, թատիլէն թանզիմ իտիլէճէք Նիզամնամէնին պազը էսասի վէ մուհիմմ մատտէլէրի հագգընտա Կ-Բաթրիգ էֆ.նին մուվաֆագաթընը իսթիհսալէն սոնրա իշէ մուպաշըրէթ իթմէք իսթէտիկի, վէ պունան իչին պէքլէմէքտէ օլտուզը, ֆագաթ էկէր իսթէնիլէն մուվաֆագաթ էլտէ իտիլմէզ իսէ, գօմիսիօնընը, պոչա զանմէթ չէքմէմէք վէ Երեւփոխանական Ժողովընը տա պիհուտէ իւմիտավար իյէմէմէք իչին, պազրլարընը իչատէն չէքիլմէք ֆիքրինտէ պուլունարզը անպաշըրմըշ սրբ։ Պու սրբատա, Տգր. Ցովհաննէսեան էֆ. պազը պէեանաթտա պուլունմըշ, վէ պէեանաթը՝ հազրը պուլունան սամիմինտէն պազրսը թարաֆընտան ալգըշլանմըշ իսէ տէ, կէրէք պէեանաթը վագրա վէ կէրէք ալգըշլար՝ հէյեթէ հիւսնի թէէսսիր իթմէմիշ սրբ։ Պու սրա Ճամճեան Ցովսէփ Վ. սէօզ իսթէյիր, Ցովհաննէս էֆ. Գարտաշեանը վէ պիլխասսա Տր. Ցովհաննէսեան էֆ.նին սէօզլէրինէ իթիրազլէ, Կ-Բաթրիգ էֆ. թարաֆընտան գօմիսիօն ազասընա եազըլան մէքթուպլարտա վէսիլէի մուգահասսա օլան «Վերապահելով մեզ պահելուին» թապիրինն, պու գասսար թէլաշը մուճիպ օլմամասը լազըմ կէլտիկինի, չիւնքի զաթէն Նիզամնամէ ահքեամընճա պու հագգ Կ-Բաթրիգ էֆ.յէ այսա օլտուզը կիպի, գօմիսիօնընը տահի պու իշին նէթիճէլէնմիրիլմէսինի իլէրուտէ Երեւփոխանական Ժողովա իհալէ իթմէք իւզրէ մէմուրիյէթինէ տէվամ վէ վազիֆէսինի իքմալ իթմէսի լազըմ կէլտիկինի տէրմեան իյէմիշ տիր։ Պու ֆիքր թասվիպ, ֆագաթ նէթիճէսի, կէլէճէք իճթիմայէ թասալիգ իլէ, տիկէր պազրլարընը տահա պէեանաթլա խիթամ պուլմուշ սրբ։ — Իւչիւնճիւ մատտէ քի, մէճլիսէ արտ արտա իւչ տէօրթ տէֆա կէլմէյէն ազալար հագգընտա նէ եօլտա մուամէլէ իտիլմէսինտէն իպարէթ պուլունմըշ սրբ, պու խուսուսատա տախի խայլի միւզաքէրաթ ճէրէեան իթմիշ, վէ Գրիգոր Ոսկեան, Ցովսէփ Կիւմիւշեան, Ցովհաննէս Թօլայեան էֆ.լէր վէ տիկէր պազրլարը՝ իւչ տէօրթ տէֆա պիլա էօղրիւ մէչրու արարտա հազրը պուլունմայանլարընը միւսթէֆի վէ մասազուլ ատտ օլունմասը, վէ Զարեհ Շիշմանեան, Ցովհաննէս Գարտաշեան էֆ.լէր վէ Կ. Վ. Պատուհասեան իլէ տիկէրլերի տէ, նիզամնամէ ահքեամընճա պիրինճի իճթիմատ էքսէրիյէթի հասբլ օլմասրզընտա, իքինճիսինտէ, հէր գաչ ազա վար իսէ, պունլարընը էքսէրիյէթի միւթէպէր սատտ օլունմասը ֆիքրինի մէյտանա գօյուպ, հէր իքիսի իչին տէ գուրա վէրիլմիշ, վէ իքինճի ֆիքր՝ — չայէտ պիր իքի թէճրիւպէտէ պաշա չըգամազտա, եինէ պիրինճիսինի իճրա իթմէք չարթըյլա,— էքսէրիյէթլէ գապուլ օլունմըշ սրբ։

Տէօրթունճիւ, եանի Էնդարէտէ ճէմաաթմըզ իլէ Մէրլաստա պէյնինտէ զուհուր իտէն իսթիլաֆ հագգընտա Գարտաշեան Ցովհաննէս էֆ.նին, մէզքիւր իսթիլաֆ՝ սրբի իտարէի ճիմանիէյէ միւթէալիգ օլարզը ճիհէթլէ, Մէճլիսի իտարէնին պունտան մալիումաթը օլուպ օլմասրզընա վէ մահէլլինէ կէօնտէրիլէն իքի բուհանի միւֆէթթիշին իզամընտա իշթիրաքը պուլունուպ պուլընմասրզընտա տահի Մէճլիսի իտարէտէն իյզահաթ թալէպի մէյտանա գօնուլմըշ, վէ մէզքիւր մէճլիս ազասընտան Երուանդ էֆ. Նուրիճան՝ պու պապատ պազը զայրը բէտմի մալիումաթ վէրմիշ իսէ տէ, մէճլիսի Իտարէնին կէլէճէք իճթիմայէ պու պապատ միւքէմմէլ իյզահաթ կէթիրմէսի թալէպ օլընմըշ սրբ։

Պու սրա Զարեհ էֆ. Շիշմանեան իլէ Արամ էֆ. Երամեան պէյնինտէ պիր մէսէլէ կէլէն իթիլաֆ, գօնֆէրանսըն մուվաֆագիյէթի իմզասը էլտիգ սրբ։

Մուսխարէն Սրբ Էտ. Կրի, սէօզիւնէ տէվամ իտէրէք, պէր վէճճի աթի միւթալէաթտա պուլունմըշ սրբ. «Պէօյիւք քիւչիւք վէ պիլխասսա Շարգ իշլերինէ ալէագաատար հիւքիւմէթլեր պէյնինտէ եալընըզ մուհարէպէնին պէրթարաֆ օլմասընը տէյիլ, Շարգտա վուգուա կէլէճէք միշքիլաթ իւզէրինէ իճրա իտիլէճէք միւզաքէրաթը տիրլօմաթիգիյէ վէ իյզահաթը միւթէգապիլէ սայէսինտէ, պու հիւքիւմէթլեր արասընտա էմնիյէթին տէ արթմասընը արզու իտէրիմ։ Ֆրանսա, Ռուսիա վէ Ինկիլթերրա պէյնինտէ թէաթի օլունան պէեանաթը իթիմատքեարանէ վէ միւսալէմէթբէրվէրանէ՝ Ավսթրիանըն միւթթէֆիգլերի թարաֆընտան մուհաֆազա սուլհ ու սալահ իշին ալէնէն իպրազ իտիլէն վէ իլէրուտէ սահիր վազըալարտա տախի կէօրիւլէճէկի տէրքեար օլան իթիլաֆ, հարպ իհթիմալինի քիւլլիէն իպալէ իթմիշ տիր։»

Պատէհու նազըրը միւմայիլէյհ, «Շարգա միւթչալլիգ մուալլագ մէսէլէրը հալլ օլընարզը զէման, էմինիմ քի,— զաթէն արզուտա պու սրը։—Ավսթրիա-Մաճարիստանըն Ինկիլթէրրա հագգընտաքի թէվէճճիւհաթը՝ եինէ զահիր օլաճագ սրբ» ասմիշ տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆԸՆ ԹԷԱՏԱՐԻՔԵԱԹԸ

Սոֆիա 24 յնվր.— Իւչ հաֆթա սաաքերի թապիմէր իճրա իթմէք իւզրէ, ըՍթարակնա հուտուտարն 8 ինճի ֆըրգասընա մէնսուպ էր նէվանէն 13 արնրի սասաքերի բէսթիֆէնին սիրահ ալթընա ճէլպի, պու սապահ պա թէլէկրաֆ էմր օլընմըշ սրբ։ Շու սաբէթլէ ֆըրգամ մէզքիւրէ, հարպ վագթընա մախսուս օլան միդասրընա թէմամիյէ իպպաղ իտիմիշ սրբ։ «Հալը սէֆէր» թապիրինին խթիմալինատէն պիլ իտասա սագընըլմագտա սրբ։

Մէհաֆիլի ահալիսինտէ թէէմին իտիլսիկինէ նէզարէն, պու թէաթիր, կէօյա հուտուտարն միւնազասալը արազիսինին հարպ նօղթամի նազարրյա իքի մուհիմ մէվզրինի տէվլէթի Օսմանիէնին իշզալ նիյէթինտէ օլմասընա, վէ էտիրնէ հուտուտարնտա պէօյիւք հարաքեաթը սաքերիէ իճրա իսիլմէքտալ պուլընմասընտա տահիր Պուլկարիսթան հիւքիւմէթինէ կէչէն իտարէլէր իւզէրինէ իթթիհամ օլընմըշ սրբ։ Բէլիք վիքէլա, եարբն պու պատէ վագը օլան իսթիյազտա ճէվապ վէրէճէք վէ մէզքիւր թէաթիրլերի իյզահ իյլէճէք սիրբ։

Սոֆիա 24 յանվար.— Նեմ բէյանք Վրէմիէ զազէթասը, սասաքերի բէսթիֆէնին ճէլպինի, տահ պիր թէաթիրի իհթիեաթի մագամընտա կէօսթէրմէյէ չալըշըրզը հալաէ, տիկէր զազէթալար՝ 8 ինճի ֆըրգանընն հալը սէֆէրէ վազ պէնսրզընը աչըգտան աչըզա պէեան իտիեօրլար։ Պազը զազէթալար, թէաթիրի մէզքիւրը քէմալը մէմնունիյէթլէ թէլագգը իյլէեօրլար։ Շարգի Բումէլիսէն պուրսայա կէլէն խապէրլէր, իչպու թէաթիրին, մանէլի ֆահալիսինճէ հասբլ իթթիկի մէսէրլէթի պիլտիրմէքտէ տիրլէր։ Վիյէնէնա Բոչթանամ զազէթասընն գավլինճէ, հուտուտարն միւնազասալը իքի նօղթասընը իշզալ իթմէք վէ պու սուրէթլէ թիւրքլեր թարաֆընտան վագը օլաճագ իշզալըն էսնիւ ալմագ իւզրէ, Պուլկարիսթան թարաֆընտան թէաթիրի լազըմ իթթիհամ գէլընմըշ սրբ։ Մէզքիւր զազէթա՝ հուտուտարն տիկէր պիր եախօտ իքի ֆըրգա սասաքերի բէսթիֆէսինին տահի եազընտա ճէլպի միւհիմէմի օլտրզընը պէեան խոհեօր։

Իթթիհամ օլընան թէաթիրլեր, կէրէք էհալի պէյնինտէ վէ կէրէք մէհաֆիլի սիեասիյէտէ հէյեճանը ազիմ հասրլ իթմէքտէ տիր։ Հուտուտա էհալիսի արասընտա հիւքմ իտէն հէյեճան ուպէպիյլի միւնազասա զուհուրինտէն վէ օ հալտէ իհթիմալ քի հարպլն չարէսիզ օլաճագընտան գօրգուլմագտա տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Կէչէն կիւն, Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլերի, Գէորգ Գերպգ. Թէրզիպաշեան իլէ պիրլիքտէ, Մուհարրէմի թէպրիք վէ իւչիւնճիւ Գասրն էֆ.նին վէֆաթընտան սօնրայը պէեանը թասդիգլէթ իչին Մապէյնի Հիւմայունա կիթմիշլէր վէ նայիլի սէլամ վէ իլթիֆաթը Շահանէ օլմուշլար սրբ։

*** Պու կիւն Լաթինլէրէ Ս. Ցովհան Ոսկեբերան եօրթուսը օլտուզընտան, Սէնթ Էսբրի քիլիսէսինտէ իճրա իտիլէն այնի բուհանիյէ, Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլերի, քէնտի թարաֆընտան Պօղոս Վ. Մամճեանը կէօնտէրմիշ տիր։

*** Ս. Ցակոբ Հոգաբարձութիւնը, պու մէմուրիյէթէ թայինինտէն պէրու, խասթախանէյէ իսրտնա հէր սուրէթլէ չալըշմագտա տրը։ Պիր խասթախանէյէ էն էհէմմ խուսուսը՝ աթրպպա հէյեթի օլմազէ, էվվէլճէ պունը նազարը տիգգաթա ալմըշ սրը։ Կէօրիւլէն լիւզում իւզէրինէ, պաչ թապիպ Տր. Գէորգ էֆ. Զօհրապ՝ իսթիֆասընը վէրմիշ, վէ եէրինէ տիկէր պիր միւնասիպինին թայինինէ տէկին, Տր. Ֆինճանճեան էֆ. իյֆաի վազիֆէ իթմէքտէ պուլունմըշ սրբ։—Տր. Ցովսէփ էֆ. Գոստաթեանընն տահի իսթիֆա իթթիկի իշիտիլմիշ տիր։— Հոգաբարձութիւն՝ խասթախանէյէ անվալի հագգընտա իճրաի թանգրգաթ իլէ մէշղուլ օլուպ, նէթիճէի թանգրգաթ վէ տիկէր մուամէլաթընընն, էհալիճէ պիլինմէք իւզրէ տէրճ ու նէշր իտիլէճէկինի մէմուլ իտէրիզ։

*** Խասթախանէյէ արգասընտա վագը պօթան՝ սէնէվի 5000 զ. պէտէլ իլէ իքի միւթէպէր իսլամ պաղչէվանա իճարա վէրիլմիշ տիր։ — Պիմէյիզ քի զօր իլէ պօշ գալարընընն պէտէլի քիմէրտէ՞ն ալընանաճագ տրը։

*** Էջմիածին Կաթողիկոսըընա ինթիխապ օլընան Իզմիրլեան Մաթէոս Սրբազանընն ահվալը սըհհիյէսի՝ Էջմիածինին հավասընա ույամահաճաղընտան, տիրպպասը օրայա ազիմէթտէն կէրի տուրմասընը թավսիյ իթմէքտէ իսէլերտէ, միւշարիէյէնին օլ պապատ հէնուզ պիր գարար վէրմէմիշլինի «Լա Թիւրքի» եազըեօր։

*** Անատօլը հէյեթի թանգրգիէսինէ՝ Ցովհ. էֆ. Շահնազարընն տահի ազա թայեին իտիլէճէկի բիվայէթ օլունուեօր։

*** Պիթլիսէ պազը չիպկէ վէ միւֆթէրիեաթ իւզէրինէ, խայլի էրմէնիլէրին խանէլերի պասըլըպ իճրաի թէհարրիեաթ իտիլմիշ վէ Դաշնակցականլարաան՝ Մազպեռ իլէ Արշակ տէրտէսթ վէ թէվգրֆ օլընմըշլար սրբ։

*** Իսթանպօլտան «Բարի Ժուրնալ»ա եազըլան պիր մէքթուպտա, էրմէնիլէրին հալը հուզուրտան խօշնուա օլմայրպ, իսթիլալ չըգարմագ ֆիքրինտէ պուլընարզլարը իշար իտիլմիշ իսէ տէ, պու հավատիս, սրրֆ սիւզմէ վէ իֆթիրատան իպարէթ օլտրզը մալիում օլուպ, Իսթանպուլ զազէթասը վէ տիկէր բէֆիգլերիմիզ թարաֆընտան թէքզիպ իտիլմիշ տիր։

*** Անատօլը գրթլըզը հագգընտա տէնչէթլի խապէրլէր ալընմագտա տրը։ Էքսէր էհալիսի էրմէնի օյան ինտուսատա սաճլըգտան 7 քիշինին վէֆաթ իթտիկի՝ «Սթանպուլ»ա եազըլմըշ սրը։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆԸՆ ԹԷԱՏԱՐԻՔԵԱԹԸ

Սոֆիա 24 յնվր.— Իւչ հաֆթա սաաքերի թապիմէր իճրա իթմէք իւզրէ, ըՍթարակնա հուտուտարն 8 ինճի ֆըրգասընա մէնսուպ էր նէվանէն 13 արնրի սասաքերի բէսթիֆէնին սիրահ ալթընա ճէլպի, պու սապահ պա թէլէկրաֆ էմր օլընմըշ սրբ։ Շու սաբէթլէ ֆըրգամ մէզքիւրէ, հարպ վագթընա մախսուս օլան միդասրընա թէմամիյէ իպպաղ իտիմիշ սրբ։ «Հալը սէֆէր» թապիրինին խթիմալինատէն պիլ իտասա սագընըլմագտա սրբ։

Մէհաֆիլի ահալիսինտէ թէէմին իտիլսիկինէ նէզարէն, պու թէաթիր, կէօյա հուտուտարն միւնազասալը արազիսինին հարպ նօղթամի նազարրյա իքի մուհիմ մէվզրինի տէվլէթի Օսմանիէնին իշզալ նիյէթինտէ օլմասընա, վէ էտիրնէ հուտուտարնտա պէօյիւք հարաքեաթը սաքերիէ իճրա իսիլմէքտալ պուլընմասընտա տահիր Պուլկարիսթան հիւքիւմէթինէ կէչէն իտարէլէր իւզէրինէ իթթիհամ օլընմըշ սրբ։ Բէլիք վիքէլա, եարբն պու պատէ վագը օլան իսթիյազտա ճէվապ վէրէճէք վէ մէզքիւր թէաթիրլերի իյզահ իյլէճէք սիրբ։

Սոֆիա 24 յանվար.— Նեմ բէյանք Վրէմիէ զազէթասը, սասաքերի բէսթիֆէնին ճէլպինի, տահ պիր թէաթիրի իհթիեաթի մագամընտա կէօսթէրմէյէ չալըշըրզը հալաէ, տիկէր զազէթալար՝ 8 ինճի ֆըրգանընն հալ

—Սէլիմ Մէլհամէնին քեաթիպի խուսուսիսի սապէգ Արաստէս էֆ. Սիւրմէլեանը, պիր եալան չահիտիւք իշինտէ մեխէլի պուլունտարզնը զաղէթանը պիրի եազմըշ իսի։ Սիւրմէլեան էֆ.՝ մէզքիւր զաղէթայա կէօնտէրտիկի պիր բրօթէսթօնամէտ, «Պու իֆթիրայը սիգ թէպլիղէ ճիւրէթ իտէն քիմ իսէ, քիմ օլսուղընը թանրթմայա ճէսարէթ իթտիկինտէ. քէնտիսիյէ մահքէմէտէ կէօրիւշէճէկիմի պէեան իսէրիմ» ատմիշ տիր։

—Բազար կիւնիւ Մուհարրէմ 1 օլտըղընտան, վիւքէյա, ռիճալ, միւշիրան, աեան վէ մէպուսան բէյիսլէրի, բուէսսայը բուհանիյէ վէ սաիր զէվաթ, Երլարզ սէրայընա ազիմէթլէ, արզը թէպրիքեաթ իթմիշլէր վէ Մուհարրէմիէ ալարագ թալթիֆ օլունմըշլար տըր։

—Բազար կիւնիւ մէճլիսի վիւքէլտաա Անատօլյա կէօնտէրիլէճէք հէյլեթը թահգրգիէնին վազիֆէլէրինէ սաիր թանզիմ օլունան թայիմամնամէ թէպգիգ վէ գապուլ օլունմըշ տըր։ Վիլայաթ ումումի մէճլիսլէրի իշին ինթիխապ օլունաճագ ազայա մասչ վէրիլմէյէրէք, եալնըզ խարթրան իթասընա, վէ մալիէ միւշավիրի Մ. Լօյանընը մուավինի Մ. Վիթէյէ, մուգավէյէ մուճիպինէ 2000 ֆր. մասչ թախսիսինէ, վէ Ֆուատա վուգու պուլան զէլզէլէտէ միւսապ օլանլարը իհթիեաճլարընա մէտար օլմագ իւզրէ, էմվալը մահէլլիէտէն 50,000 զչ.ըն սարֆընա գարար վէրիլմիշ տիր։— Կիբրիտի Եունանա պիրլէշմէսի չայեասը իւզէրինէ ագա օլնան միթինկէրին, մէմալիքի էճնէպկիյէտ հասըլ իթտիկի թէսսիրաթա տաիր Օսմանը սէֆիրլէրինին պազըլարընտան ալնան թէլէկրաֆնամէլէր միւնասէբճաթը՝ Կիբրիտի Եունանա պիրլէշմէսինէ մուազամ սէվլէթլէրին մուվաֆագաթ իհթիմէքտէ օլմալարընտան իպարէթ տիր։

—Զաթը հազրէթի Բաշիշահինին եաղընտա Մէճլիսի մէպուսանը զիեարէթ իթմէք նիյէթինտէ պուլունտուղլարը բիվայէթ օլունուեօր։

—Եանիա վալիլիկինէ՝ Մըթթէր Իրագիէ միւֆէթթիշի սապէգ Նաղիմ բաշա թայեին. էտիրնէ վիլայէթինտէ Զօրլը գայմագամլըղը՝ Կէվկէլի գայմագամը էսպագը Մահմուտ Միւնիր պէյէ, Էրզրում վիլայէթինտէ Թէրճան գայմագամլըղը՝ Նամէրվան գայմագամը Նէսիմի էֆ.յէ, Մուշ միւթէսարրըֆ մուավինլիկի՝ Գարէսի իտարէ մէճլիսի պաշ քեաթիպի սապէգը Գաւոնիկ Ֆիքրի էֆ.յէ թէֆվիզ պույրուլմըշ տըր։

—Սիվաս վիլայէթի վալի մուավինլիկինէ՝ Մուշ միւթէսարրըֆը սապէգ ճէրճիշ, վէ Տիեարպէքիր վալի մուավինլիկէնէ՝ կէնճ միւթէսարրըֆ մուավինլիկինէն ժիւնֆասըլ Յակոբ Համամճեան էֆ.լէր թայեին օլընմըշլար տըր։

—Գարաքէօյ քէօբրիսիւնիւն պաշընա կէլէճէք սահա պաշգա ֆէլաքէթ գալսըմը։ Պիր կիւն եանը, պէլի գէրբլըը. տիկէր պիր կիւն գանպուրը չէգար, սու իւզէրինէ տուրամազ հալէ կէլիր։ Հիչ պիր թարաֆը եամա թութմազ օլուր. չըգան ճումա իրթէսի կիւնիւ տէ ազըզ չարբըլըր, պիր թարաֆը՝ ատնիզին պիր թարաֆընա տօղրու սարգար. հասըլը թէքմիլ պիր բայրախպէն պու էմէքտարը գաարմի օնսուզ պէլալարտան, գազալարտան պիր տիւրլիւ գուրթուլամազ։ Ճումա իրթէսի կիւնիւ ուղրատըղը ֆէլաքէթ՝ չունտան իպարէթ տիր։ Սապահլայընը պուղաայ եիւքլիւ Վայրէնտ նամ Ինկիլիզ վաբօրը Թէրսանէյէ սիտ օլան եիւքիւնիւ պօշալթմազ իւզրէ քէօբրիւնիւն աչըգ օլան մահէլլինտէն կէչմէքտէ իքէն, սուլարըն ագընթըսըյլա Գարաքէօյ քէօբրիւսիւ իւզէրինէ տօղրու եիւրիւմիշ, վէ գարթանը Մ. Նիկօլսընը՝ միւսատէմէնին էօնիւնիւ ալմագ իշին ատմիր ատթարըմըշ իսէ տէ, թուրթուրամամըշ տըր։ Վաբօր եօլընա տէվամ իթմիշ, ֆագաթ զինճիր իլէ ատէմիրի՝ թէլէկրաֆ գապլօսըյա տուպա ատէմիրլէրինէ թագըլարագ, Իսթանպօլ ճիհէթինի սիւրիւքլէմիշ, թէլէկրաֆ գապլօսը բարալանմըշ, քէօբրիւ եէկարիկերինատէն այրըլմըշ, վէ իւզէրինատէ պուլընանլարընը գօրգուսը, ատէշէթի՝ թարիֆ օլընմագ ատրէճէյէ կէլմիշ տիր։ Բէօբրիւ իւզէրինատէքի տիւքքեանլար եըգըլմըշ, պազըլարընը իշինատէքի էշնա՝ գարմագարըշ հալէ կէլմիշ, սահիպլէրի գաշմըշ, վէ նիհայէթ գաբթան թարաֆընատա վաբօրընը զինճիրի քէսիլմէքլէ, հէմ քէօբրիւ, հէմ վաբօր՝ տահա պէօյիւք պիր թէհլիքէտէն գուրթարըլմըշ տըր։ Մահէլլի Վագբայա Լիման գօմանտանը իլէ սաիր պահրիէ էրքեանը վէ զապիթլէրի կէլէրէք թէտգիգաթ իհրա իթմիշլէր տիր։ Պու թէտգիգաթ էտնասընտա վաբօրընը մէնսուպ օլարը գումբանիանընն մէմուրլարը տահի հազըր պուլընմըշլար տըր։ Պահրիէ նէզարէթի, Ինկիլիզ վաբօրընընն մէնսուպ օլարը գումբանիայա, զարար զիեանատան տօլայը բրօթէսթօ իթմիշ տիր։ Պու գազա սէպէպիյլէ միրուբ վէ ուպուր պիթթապի գաթթ օլունարընատան, խալգ՝ գայրգ վէ սանտալլար իլէ, արապալար տա Ուն-գաբանը քէօբրիւսիւնատէն կիտիպ կէլմէյէ պաշլամըշլար տըր։ Շիրքէթի Խայրիէ՝ եօլճիլարընընն նագլ իշին քիւշիւք պիր իսթիմպօթ հասրիթմիշ տիր։ Գալաթա իլէ Իսթանպօլ արասընտա տահի պիր էճնէպի գումբանիասընին պիր իսթիմպօթը եօյճը թաշրմագտա տըր։

Բազար ատազանը Իսթանպօլ ճիհէթինէ պիթիշիք 3 տուպա պաթմըշ, վէ պուռնաբրն իւզէրինատէքի թանսիկաթ իտարէլէրիյլէ 10 տիքքան երգրլմըշ, վէ Զիրատթ պանգասը քիանգօ չիպկէսի ատ ատնիզէ ատղրու սարգմըշ տըր։ Բէօբրիւնիւն թանսիկաթ տարիէսինատէ պուլընան 100 լիրալըգ գատտար մէթալիք ագէյի հավի գացանընն զայ օլարը բիվայէթ օլունուեօր։

—Զըգան հաֆթա չարշէնպէհ կիւնիւ Արնավուտ քէօյինատէ չայեանը թէէսսիգ պիր վագբա օլմուշ տըր։ Եօրկի Գարավօքիրի իսմինատ պիր գուռնատուրանը՝ պազը ատրպագարընը խանէսինէ տավէթլէ էյլէնմէքտէլէր իքէն, իքի լիմանա էհթիեաճ կէօրիւլմիշ, վէ մէրգուումն պանանդը Ֆրանկուլի՝ քէօշէտէքի պագալա կիտէրէք, պաղալ չըրաղընընն վէրտիկի իքի լիմանը պէյէնմէմիշ վէ տիկէր իքի լիմանն վէրմէսի իշին, էվվէլքիլէրի իեատէ իթմիշ տիր։ Զըրագ, պիր ազ սէրթճէ, «պաշգա եօգ տըր. իսթէրսէն պունլարը ալ» ատմիշ, վէ Ֆրանկուլի տէ հիտատէթլէնիպ, չըրաղա պիր թօգաթ վաբմըշ տըր։ Պու արա պագալընն ուսթասը՝ Ֆրանկուլի իլէ միւնազասեա թուրթուլմըշ, վէ մէրգումը, բօյիս մէմուրը Սէրվէր էֆ.նին զօմանտասընտա օլան տէվրիէ գօլունա թէպլիմ իթմիշ տէր։ Ֆրանկուլի, տէվրիէ գօլըյա Եօրկի Գարավօքիրինին էվինին էնինունատէն կէչէրքէն, քէնտիսինի մէրքէզէ կէօթիւրարիքլէրինի խապէր վէրմիշ. Եօրկի՝ տիշարը չըգմըշ, վէ սէպէպի միւնազասընին էհէմիյէթսիզլիկինատէն պահսա, պանանդընին քէնտի քէֆալէթի թահթընատա մուվազզաթէն սալը վէրիլմէսինի ըէճա իթմիշ իսէ տէ, Սէրվէր էֆ.՝ Եօրկինին ըէճալարընը տինլէմէմիքտէն պաշգա, ոնը տա տէրատսի իթմէք իսթէմիշ, վէ կէօրարիկիւ մուխալիֆէթ իւզէրինէ մայէթինատէքի ասքէրէ, Եօրկիյի տարպ իթմէլէրինի էմր իթտիկինատէն, ասքէրլէր՝ թիւֆէնքլէրինին ատպճիլիկիյէ պիշարէնին պաշընա, սըրթընա վէ գարնընա վուրմուշլար, վէ քէնտիսինի ֆէնա հալատ բօյիս մէրքէզինէ կէօթիւրմիշլէր տիր։ Օրատա եէնիտէն չիտատէթի տէօրթ տարպէ տտա էնտրատիքլէրինատէն, պիշարէ, քէնտինի զայպ իթմիշ, վէ Սէրվէր էֆ.՝ պունը կէօրարիկիւնատ, միւսատաթը իպթիտարիյսի իճրա իտիլմէք իւզրէ խանէսինէ կէօթիւրիւլմէսինէ միւսատատ իյլէմիշ տիր։ Տէրհալ ճէլպ օլընան թապիպլէր՝ պիշարէնին հալինատէքի վէխամէթի կէօրմէքլէ, տարպէլէրատէն եարըլմըշ օլան գարնընտա ամէլեաթ իճրասը իշին խասթախանէյէ նագլինի թավսիէ իյլէմիշլէր տիր։ Պու սըրատա, ըէֆիգիմիզ «Լա Թիւրքի»նին գավլինճէ միւմանիլէյէ բօլիս մէմուրը ասա իզհարը թէէսսիֆ իթմէմիշ վէ քէնտիսի Արնավուտ քէօյիւն հաքիմի օլարընը պէեան իյլէմիշ տիր։ Գարավօքիրի, Թագսիմտէ Ֆրանսըզ խասթախանէսինէ նագլ իլէ, ճումա կիւնիւ վէֆաթ իթմիշ, վէ հէքիմլէրին բաբօրընատա, տարպէլէրատէն տօլայը իշէրատէն ագան գանընն թէէսսիրիյլէ վէֆաթը վուգու պուլարընը իշար իտիլմիշ տիր։ Միւթէվէֆանընն ճէսէտի եէնիատէն Արնավուտ քէօյիւնէ նագլ իլէ, ճէնազէ ալայընը ճումա իրթէսի կիւնիւ իճրա օլունաճագ իքէն, Պէյօղլու միւթէսարրըֆլըղընընն էմրի մուճիպինճէ թէէրիհ ամէլեաթընն օ կիւնիւ իճրասը մուչարրէր օլընընտան, մէզքիւր ալայ բազար կիւնիւնէ թաալիգ օլընմըշ, բէք չօգ էհալի ճէնազէ ալայընտա հազըր պուլընմըշ, վէ պիւթիւն Արնավուտ քէօյիւ մաղազալարը, պէրայը մաթէմ գաբանմըշ տըր։ Միւթէվէֆա Եօրկի՝ զէվճէսիյլէ պէրապէր 5 նէֆէր քիւշիւք չօճուղընը եէթիմ պրագմըշ տըր։— Բօյիս մէմուրը Սէրվէր՝ ատրատսթ վէ Գալաթա-սէրայընտա թէվգըֆ իսիլմիշ տիր։— Իշպու վագբայը միւթէսսիֆէ, Արնավուտ քէօյիւնատէ ֆէվգէլատէ թէէսսիֆ վէ թէէսսիրիւ մուճիպ օլմըշ տըր։— Պագալամ նէ՞ վագբթ մէմլէքէթ, էսկի ըէժիմին պու կիպի մուզիրը ատօքիւնթիւլէրինատէն, պագբյէլէրինատէն թէմամիյլէ գուրթուլաճագ տըր։

—Ճումա իրթէսի կիւնիւ էյուպատա Սօֆուլարատա հարիգ զուհուրիյլէ, 4 խանէ եանմըշ տըր։

—Սկլանիքատէն թէլէկրաֆլա իշար օլընարընա կէօրէ, ճումա կէճէսի Վօտինատա պիրի չիտատէթի վէ տիկէրի խաֆիֆէճ իքի ատֆա զէլզէլէ հիսս օլընմըշ իսէ տէ, պիր կէօնա զարար օլմամըշ տըր։

ՕՍՄԱՆԼՐ ՊԱՆԴԱՍՐ

Եիւզուտ 4 ֆայիզլի Թէմմուզի Բրիօրիթ Օսմանը թանվիլաթընին փեսար 1/14-ատ վատէսի խիթամ պուլան գուբօնլարը, թէէսիյէ օլունմագ իւզրէ, բումի 31 ֆնվ. վէ էֆրէնճի 13 փեսար.ա գատար թագտիմ իսիլմէտիքլէրի հալատ հիւքմիւզ գալանագլարը՝ թանվիլաթը մէգքիւրէ համիլլէրինէ իխթար օլունուր։

Տէրսաատէթ, 3/16 փեսար. 1909

*** Կէլէճէք յնվ. 1/14ատ վատէսի խիթամ պուլան 5 Ն.լը գուբօնլարընն պէտէլի, Գալաթատա Օսմանը պանդասը կիշէլէրինատէ, բազարտան մատա հէր կիւն, էօյլէտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10տան էօյլէտէն օնրա սաաթ 2½ա գատար, վէ ճումա կիւնլէրի ալաֆ. սաաթ 10տան էօյլէյէ գատար թէէսիյէ օլունաճաղը՝ 1904 սէնէսի 100ատ 4 ֆայիզլի Օսմանը Իսթիգրազը թանվիլաթը համիլլէրինէ իխթար օլունուր։

Նումէրօլը պօրարօլարըյլա պիրլիքատէ պուլունաճագ օլան գուբօնլարա մուգապլի, համիլլէրինէ պիր մագպուզ սէնէսի վէրիլէճէք վէ իշպու մագպուզ սէնէսի թարիխի իթասընտան 10 կիւն օնրա, թէէսիյէ օլունմագ իւզրէ, Օսմ. պանգասը սանտըղընա թագտիմ իսիլէճէք տիր։

Տէրսաատէթ, 31 դեկտ. 1908

*** Կէլէճէք յնվ. 1/14ատ էթիպարէն վատէսի խիթամ պուլան 25 Ն.լը գուբօնլարընն պէտէլի՝ Գալաթատա Օսմ. պանգասը կիշէլէրինատէ, բազարտան մատա հէր կիւն էօյլէտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10տան էօյլէտէն օնրա սաաթ 2½ա գատար, վէ ճումա կիւնլէրի ալաֆ. սաաթ 10տան էօյլէյէ գատար թէէսիյէ օլունաճաղը՝ 1896 սէնէսի 100ատ 5 ֆայիզլի Իսթիգրազ թանվիլաթը Օսմանլէ համիլլէրինէ իխթար օլունուր։

Նումէրօլը պօրարօլարըյլա պիրլիքատէ պուլունաճագ օլան գուբօնլարա մուգապլի, համիլլէրինէ պիր մագպուզ սէնէսի վէրիլէճէք վէ իշպու մագպուզ սէնէսի թարիխի իթասընտան 10 կիւն օնրա, թէէսիյէ օլունմագ իւզրէ, Օսմանը պանգասը սանտըղընա թագտիմ իսիլէճէք տիր։

Տէրսաատէթ, 31 դեկտ. 1908

*** 1893 սէնէսի 100ատ 4 ֆայիզլի Բրիօրիթ Օսմ. թէմմէքի թանվիլաթընին 1909 Ցնվ. 1/14ատ քէշիտէ իսիլէն 3ՀՆճի գուրասընտա գազանան ամօրթիսման նումէրօլարը տըր.

701ատէն	725	29906տան	29930
5751 »	5775	30906 »	30930
6726 »	6750	34106 »	34130
12001 »	12025	34506 »	34030
14001 »	14025	35159 »	35180
22512 »	22605	37406 »	37430
23431 »	23455	38431 »	38455
25256 »	25280	39006 »	39030

ՔՐԷՏԻ ՖՕՆՍԻԷ ԷԺԻԲՍԻԷՆ

100ատ 3 ֆայիզլի թանվիլաթընն 1909 Ցնվ. 15ինտէ քէշիտէ օլունան 295ՀՆճի բիյանգօսը։ 328488 Ն. 50000 ֆր.. վէ ամթիսէքի 25 Ն.լար 1000էր ֆր. գազանմըշլար տըր.

19262	97472	172137	272451	360604
27612	114911	194807	281452	379469
67805	118135	217580	294475	383905
72678	158628	235881	333203	396706
76355	159298	236977	351082	337057

1903 իսթիգրազընընն 74ինճի քէշիտէսի. 684973 Ն. 50000 ֆր.. վէ ամթիսէքի 25 Ն.լար 1000էր ֆր. գազանմըշլար տըր.

405362	431352	505872	574740	692259
422815	433830	523185	585751	709004
424336	455117	554697	630469	769877
425092	465859	554843	639815	774235
429566	490556	559304	682002	778446

Թէէսիյէթ՝ փեսար. 1ատէն իթիպարէն իճրա իտիլէճէք տիր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

13 Յունվար 1909

	Ղ.	Բր.
Թէվֆիա իսիլմիշ էսհ. ուս.	103	14
Բաումէլի չըմէնտաֆէրի Ֆր.	174	12½
Օսմ. Սիկրթ. չէրքէթի Լ. Օ.	3	97
Տէրիս. Թրամվայ գուբ.	7	50
» » Թանվ Ֆր.	490	
Ըէժի	16	
Տէրսաատէթ Ըսիթըմ	4՝4	
Տէրգօգ	314	
Անատօլը չըմէնտաֆէրի գուբ.	14	77
» » Թան.	510	
Քրէտի Ֆոնսիէ էժիբսիէն Ա.	287	
» » » Բ.	253	

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 զչ.տան	Ղ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	108	
Մէթալիք	101	
Բօլ	90	
Ֆրանսըզ ալթունը	87	20
Ինկիլիզ լիրասը	109	36
Դրամից	50	
Ռուսլի քեագըտ	8	70

Սահիպը իսքիեազ վէ մեսուլը զազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ

ԻՏԱՐԷԽԱՆԷ
Պէյօղլուճա, Թազսիմ ճաssէսիճէ Ն. 65